

1686 – 87

1143

1686-87

ՈՂՈՎՐԴԱՅԻՆ

ՊԱՐՁ ՔԱՐՈՉՆԵՐ

Ա. Ա. Շ Խ Ա Տ Ա Ի Թ Ի Կ Ե Լ

“ Որ զործէ զեւկիր,
լցցի հացիս, և որ եւ-
բայ զիս դատակու-
թեան, լցցի աղքատու-
թեամբ : ,”

(ԱՐԱԿ ԻԸ. 19)

Գ Ր Ե Ց

ՀԵՒՈՆԴ ՎԱՐԴ. ԴՈՒՐԵԱՆ

1909

Տ Պ Ա Ր Ա Ն Ե Ւ Գ Ր Ա Տ Ա Ի ՆՅ . Գ . ՓԱԼԱԳԱՇԵԱՆ
Սուլթան Համամ, Մոլու Թաշ

Կ . ՊՈԼԻՍ

ԺՈՂՈՎՐԴԱՅԻՆ

ՊԱՐՁ ՔԱՐՈԶՆԵՐ

Ա. Ա. Շ Խ Ա. Տ Ո Ւ Թ Ի Ւ Ն

“Ու զործէ զերկիր՝
լցի հացիս, եւ որ եր-
րայ զիես դատարկու-
թան, լցի աղքատու-
թամբ : ,”

(ԱՌԱԿ Ի. 19)

1686



1909

ՏՊԱՐԱՆ ԵՒ ԳՐԱԾՈՒՆ

Յ. Գ. ՓԱԼԱԳԱՇԵԱՆ

Առևրան Համամ, Մորա Թաշ

Կ. ՊՈԼԻՍ

ՊԱՐԶ ՔԱՐՈՉՆԵՐ

ԱՇԽԱՏՈՒԹԻՒՆԸ

“Որ զործէ զերկիր՝
լցի հացի», եւ որ եր-
րայ զիես զատարկու-
թեան, լցի առատու-
թեամք : ,”

(ՍՈԱԿ Ի. 19)

ԱՇԽԱՏՈՒԹԵԱՆ ԾԱԳՈՒՄԸ

Մեր նախածնողք իրենց պատուիրա-
նազանցութեան համար երբ արտաքուե-
ցան Եգեմական դրախտէն, պատիժ մը
տրուեցաւ, աշխատութիւնը : Ասիկա մեծ
և առաջին պատիժն էր, ուրկէ բարիք և
օրհնութիւն պիտի ծնէր և մարդուն կա-
տարելութիւնն անոր մէջ պիտի կայանար .
թէեւ փափկութեան դրախտին մէջ Աղամ

«գործէր զերկիր» , բայց այս աշխատութիւն պարտաւորիչ չէր . մարդուն անհնաղանդութեան համար , Սատուծոյ տուածպատիմը , որ քրտինքով հացը ճարելուն մէջ կ'կայանար , մարդուն կեանքը բեղմնաւորող և ուժաւորող անհրաժեշտ պէտքը պիտի դառնար :

Սակայն դարերու ժամանակամիջոցին մէջ աշխատութիւնը տաժանելի բեռ նկատուեցաւ և իրբեւ արհամարհելի գործ և անպատճ բան մը գերիներուն յատկացուեցաւ : Ընդհակասակին Քրիստոնէութեամբ իրուր աշխարհի հաչակուեցաւ թէ աշխատութիւնը մարդուն աղատութիւն խակ է և ասոր համար յատուկ օրէնքներով յարգուեցաւ աշխատութիւնն և ի գործ գրուեցաւ ամէնուն համար : Քրիստոնէութեամբ աշխատութեան խկութիւն ու անհրաժեշտաւթիւնը հանչցուեցաւ և ցայց տրուցաւ աշխարհի թէ մարդը նախակին ստրկութենէն աղատութեան մօտեցնող միջոցն ու պայմանն աշխատութիւնն է :

Թէե մարդ երկրի վրայ աշխատութեամբ չի կրնար վերադառնալ նախկին դրախտը , որուն մուաքն արգիլուած էր ԱԳՐքի բացատրութեամբ՝ Սերովբէներուն հրեղէն սուրերով , բայց կրնայ երկիրը գըրախտի փոխել և իր կեանքն առաքինական ընել : Ուր աշխատութիւն կայ հոն առաքինական կեանք կայ , հո՞ն կեանքը բեղմնաւորող և ուժաւորող զօրութիւնը կայ :

ՏԻԵԶԵՐՔԻ ԱՇԽԱՏՈՒԹԻՒՆԲ

Մարդէն դուրս համայն Տիեզերք մշտն չենական աշխատութեան մէջ է իր ամբողջութեամբը ու ամէն ինչ կը շարժի , կ'եռայ , կը մղուի , կը ձգի , կը փոխուի . երկրի ընդերաց մէջ շարժում կայ . հանքերուն հիւլէները կը շարժին , զիրար կը վանեն : Բոյսերն ալ աշխատութեան մէջ են , կը ծլին կը հասունան , կը ծաղկին կը պաղաւորին : Տիեզերքի անշարժութիւնը մահ է . Տիեզերքն իր ամբողջութեան մէջ ուրիշ բան չէ , բա-

եթէ աշխատութիւն և հետեւարար կեանք:
 Երբ ուշագրութիւնը ընենք կենդանաւ-
 կան արարածներուն, հոն ևս առաւել պի-
 տի տեսնենք գործունէութիւն. թուչունն
 իր բոյնը կը շինէ, կը սնուցանէ իր ձա-
 գուկները, որսորդէն և ցանցէն միշտ կ'ըդ-
 գուշանայ. ամէն հնարքներ կը մտածէ
 կարծես իր գոյութիւնը պահպանելու հա-
 մար. անդին մեղուն հրաշալի ճարտարու-
 թեամբ կը պատրաստէ իր բեթակը. ե-
 լամ երամ մեղուներ կ'երթան ծաղկաւէտ
 հովիտներ կը շրջին՝ մեղրի հւթը ժողւե-
 լու և իրենց պաշարն սպանովելու համար. Ա-
 սպին սարդը հիմնալի գործունէութեամբ
 կարծես երկրաչափական գրութիւնով կ'ու-
 տայնանկէ իր տորդերը. իր ոստայնին ա-
 մէն մէկ թեկերն համաչփութեամբ իրա-
 րու կ'աղուցէ. իր նպատակն ուրիշ բան չէ
 բայց եթէ ապահովել իր կեանքը, մնունդ
 գանել, որսալ. վարը՝ հողին վրայ ուրիշ
 խիստ փոքրիկ միջատներ, անհամար ան-
 թիւ մրցուններ, կ'աշխատին նրբանցքներ
 բանալու և կը հայթայթեն իրենց ձմբան

պաշարը. մրջիւնին աշխատութիւնն այն-
 քան սքանչացումը շարժած է խմասու-
 նին որ ծոյլերուն ուզգելով իր խօսքը,
 կ'ըսէ խմասունը. «Ո՞վ ծոյլ, մրցիւնին
 գնա՛, անոր մամբաները տե՛ս եւ խմա-
 սուն եղի՛ր:»

ՄԱՐԴՈՒՆ ԱՇԽԱՏՈՒԹԻՒՆԸ

Մարդն ալ իրբեւ իշխան արարածնե-
 րուն, աշխատութեան մեծ օրէնքին են-
 թակայ ըլլալով կը գործէ, կ'աշխատի,
 բայց ոչ անշուշտ արարածի կամ՝ անրան
 էակներու պէս. անոնք կ'աշխատին անգիւ-
 տակցարար, մարդը կ'աշխատի կամքով,
 յօժարութեամբ և գիտակցութեամբ : Մար-
 դըն աշխատելու է ոչ թէ իր հացը ճարե-
 լու և իր օրապահիկն հայթայթելու նպա-
 տակաւ միայն, այլ աշխատելու է, վասն
 զի աշխատութիւնն է որ կեանքը բարոյա-
 կան բարձրութեան և ֆիզիքական առող-
 ջութեան մէջ կ'պահէ. աշխատելու է,
 վասն զի Աստուծոյ տուած սկզբնական

Հնորհները միայն աշխատասէր և ճարտար
ձեռքերու մէջ կրնան բազմապատկուիլ :

ՄԱՐԴՈՒՆ ԵԽ ԱՐԱՐԱԾՈՅՑ ԱՇԽԱՏՈՒ-
ԹԵԱՆ ՏԱՐԲԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Տարուինեան դպրոց մը կայ այսօր ,
ինչպէս ասկէց առաջ ալ կար , որ կը ջա-
նայ ցոյց առաջ թէ մարդոց և կենդանեաց
մէջ շատ մեծ տարբերութիւն չկայ . այս
տարօրինակ վարդապետութիւնը կելու-
սի (*) օրէն սկսաւ , բայց ի՞նչպէս բաղ-
տատութեան եզր կրնայ ըլլալ , երբ մին
աշխատութեամբ կը յառաջդիմէ իր ձիր-
քերովը , միւսը կը մնայ հոն՝ ուր որ էր .
Կենդանեաց մէջ չէ երեւցած երբեք մին-
չեւ այսօր ո նէ նշան յառաջդիմութեան ,
կենդանեաց այն տեսակներն որոնք կը

(*) — Լատին խմատասէր Բ. դարուն-
ծանօթ է Քրիստոնէութեան դէմ յարձաւ-
կողական անուանի գրածներովը , որ կ'ե-
ռեին Որոգինէսի պատասխանադրոյն մէջ :

յիշատակուին իրը աշխատող , ժրաջան
կենդանիներ , որպէս յիշեցինք , մեղուն,
սարդն և մրջիւնը , երբէք իրենց սովո-
րութիւններու մէջ փոփոխութեան նշան
մը ցոյց չեն տուած . ասոնք չեն կրնար
իրենց ունեցածն աւելցնել , զարգացնել ,
բազմապատկել : Մարդն է միայն որ կը
մեծցնէ և կը բազմապատկէ ինչ որ ըն-
դունած է Աստուծմէ :

ԱՇԽԱՏՈՒԹԵԱՆ ԲԱՐԻՔՆԵՐԸ

Մեր բարոյական , մտաւորական և
ֆիզիքական կեանքի զարգացումն ուրեմն
կը պարտինք աշխատութեան . գիտնանք
թէ մնանելու , հագուելու , ընակելու ,
և հոգին լուսաւորելու . և կեանքը բարու-
յական բարձրութեան հասցնելու . և սըր-
տին գերազանց միսիթարութիւնն հայթայ-
թելու համար , մարդ աշխատութեան , և
միայն աշխատութեան պէտք ունի : Աշ-
խատութիւնն է որ մարդը բարձր և վը-
սեմ կը պահէ , աշխատութիւնն է որ կար-
թենցնէ մարդուն ամէն մէկ քայլափոխէն

իր ներսի զին քնացող զօրութիւնն մը և
արժատախիլ կ'ընէ մոլութիւնն մը : Աշ-
խատութիւնն է որ կ'իրագործէ մեր եր-
ջանկութիւնը . ինչու որ ճշմարիտ աշխա-
տութեան հետ զուգորդ կ'ընթանայ համ-
բերութիւնը , յարատեւութիւնը , արիու-
թիւնը և կորովը , որոնք առիթներ են
երջանկութեան իրագործման : Առանց աշ-
խատութեան , մարդկային ազգը խեղճ ու-
թշուառ պիտի ըլլար , եթէ նոյն խակ մար-
դիկ դրուած ըլլային մեծահարուս և ճոխ
աշխարհի մը մէջ ուր չմտածուէր թէ ի՞նչ
պիտի ուտառի կամ պիտի խմուի և կամ
պիտի հագնուի . որոշ պիտանաք թէ պի-
տի կորառէր ոչնչանար մարդկութիւնը :
Եթէ ըլլայինք աշխարհի մը մէջ ուր պէտք
չըլլար զօրութիւն , աշխատութիւն , ա-
րիութիւն , կորովամտութիւն և հանձար,
եթէ ըլլայինք աշխարհի մը մէջ ուր գոյու-
թիւն չունենար կեանքի պայքարը , տա-
ռապանքը , մահը , այդ աշխարհը մեզ
թշուառութեան և խեղճութեան պիտի
մատնէր , և ի՞նչ կ'ըսեմ , մարդկային :

մերունդը տիսեղծ և արհամարհելի պիտի
ըլլար և մեռելութիւն պիտի տիրէր ամէն
կողմ :

Աշխատութիւնը ծնուցիչն է ուրախու-
թեան . բան մը որ աշխատութեամբ յա-
ռաջ ընթառած է , մեծ ուրախութիւն կ'առ-
թէ . ամէն աշխատառորն իր աշխատու-
թիւններ երբ ի զլուխ կը հանէ , հպար-
տութիւն , ըերկրութիւն և հրձուանք կըզ-
գայ :

ԾՈՅՑԻՆ ՎԻՃԱԿԻ

Մինչդեռ անշարժութիւնը , ծուլու-
թիւնը ծնունդ կուտան մեր տկարութեան ,
ախրութեան , ապերջանկութեան և վա-
տառողջութեան : Այն որ կը հեռանայ աշ-
խատութենէն , անխուսափելիօրէն կը մօ-
տենայ մոլութեան և դժբախտութեան .
այն որ կը խուսափի աշխատութենէն և
այս ընդարձակ աշխարհի մէջ վայր կը փըն-
տէ հաճոյքի և հեշտութեան , հանգստու-
թեան և անշարժութեան , չի զգար և

չի գիտեր թէ այդ կերպով փութացուցած կ'ըլլայ իր մահը : Ուր անշարժութիւն կայ, հոն մահ կայ : Երջանկութիւնը փափաքելով և յուսալով չէ կարելի մեզ մօտեցնել . Երջանկութիւնը մեր ձեռքն է, երբ գիտենք յարատեւութեամբ աշխատիլ : Քանիներ կան որոնք ասանց աշխատութեան նուիրած ըլլալու ինքինքնին, երջանիկ ապրելու յոյսերով կ'օրօրուին. այսպիսիք կը վտանգեն իրենց անձն և կը մեռնին անօթութեամբ :

ԾՈՒՅՈՒԹԵԱՆ ՀԵՏԻԱՆՔՆԵՐԻ

Աշխատութենէ փախուստ տուողներն ընդհանրապէս չարիք միայն զործել զիտեն. մինչդեռ աշխատութիւնն է որ մեզ հեռու կը պահէ ձանձրոյթէն և մոլութենէն, որոնք չարիքներ են մեր կեանքին: Ծոյլերու կեանքը ժանդուած բանալիին կ'նմանի, կամ նման է այն լճացած ջուրին որ կը նեխի և կ'ապականի. այսպիսւ-

ևաց համար կեանքը ծանրապոյն և անտանելի բռում է:

Ծուլութիւնն աղքատութեան աղքիւրն է, մարդ երբ չի գիտեր աշխատութեան ի'նչ ըլլալը, կարօտութեան և թշուառութեան, կը մատնուի, փութացնելով իր անկումն ու կործանումը: Աղքատութեան մեծապոյն պատճառը ծուլութիւնն է. եթէ քննենք աղքատաց անցեալ կեանքին մանրամասնութիւնները, պիտի տեսնենք թէ մեծաւ մասամբ իրենց թշուառ ու կարօտվիճակը հետևանքն է ծուլութեան:

Շատեր աշխատութեամբ իրենց գիրքը լինելէ և վիճակը բարւոքելէ յետոյ, ծուլութեան բազուկներուն մէջ հանգստութիւն և վայելք կ'փնտուն: Այսպիսիք պէտք է լաւ զիտնան թէ իրենց մահը փութացուցած կ'ըլլան, վասն զի դատարկութեան մէջ է որ երեան կուգան չյուացուած տգեղ և եպերելի հետևանքներ: Հարսատութեան և հանձարի վստանելով չաշխատող մարդիկ հետղնեսէ կը փմացնեն

իրենց հարաստութիւնն և կ'բթացնեն ի-
րենց խմաստութիւնը:

Ուրեմն, ո՛վ հաւատացեալ, սիրէ աշ-
խաստութիւնը, և ժիր գործող եղիր քո-
դառն քրտինքդ թափէ՛, հոգ չէ: Երկնա-
ւոր Հայրը պիտի օրհնէ քու աշխաստու-
թիւնդ և պիտի բեղմնաւորէ, և միտքդ
պահէ Սողոմոնի սա յոյժ օգտակար խրա-
տը: «Որ գործէ զերկիր, լցցի հացիւ, և
որ երթայ զհեա դատարկութեան, լցցի
աղքաստութեամբ»:



ՄՄ Հայագիտական գրադարան



MAL001276

ՄՄ Հայագիտական գրադարան



MAL001275

